

Ենք, որ սրանք նոյն բառերն են, նկատելով որ Փ.ը Պ.-ի միջոցով լծորդէ Բ.-ին, իսկ առ Վ. և և և հնչիւններին. այդպէս Են զործիականի հոլովակերս գրերը ի անձամբ բանին, զործով. այդպէս են օրինակ պարոկներ և զաւուա. սկզբ բառերի վերջին Բ.-ն և Ի.-ը. երկու բառն եւ նշանակում են հեղիզ: Կողովն է կողովը նոյն բառի զաւուական արտաքիրութիւններն են, ինչպէս օրինակ հօն'պ եւ հօն'փ միջարկութիւնները: Սրանից կարելիք եզրակացնել, որ Ե. զարում բարբառներ կային, ինչ որ ենթադրքի էր և ենթազրած են արդէն. և ապա՝ որ Գ. թագաւորութեան և Բ. Օրինաց թարգմանիչները ոչ միայն տարրեր անձեր են, այլ և տարրեր զաւուաներից են: Միենոյն առարկային մէկի մայրենի բարբառում տակ են կողովի, միւսի բարբառում՝ կողով և թարգմանիչներին ամեն մէկն իր մայրենի բարբառի հնչումով է զրել միենոյն բառը նոյն յունարէն բառի գէմ, որ հասկացել են նոյն իմաստով և արժէքաւորել նոյն բառով, թէե տարրեր արտաքիրութեամբ:

«Մի ծաղկով զարուն չի գայ և կը մատծի Ենթերցողը: Անշուշտ. բայց մի ծաղկիը նշան է, թէ զարունը զալին է. եթէ ոչշաղիր նայող լինի — զուցէ աւելի շատ ծաղիկ զանի: Դրա համար պէտք է աւելի հմտութիւն քան ունիմ, և աւելի ժամանակ: Եթէ առնուի Համարաբառը և մի շարք այս կարգի բառեր համեմատուին յոյն բնազրի հետ, կարելի է հաստատօրէն զանին թէ քանի՞ հոգի են հղած թարգմանիչները: Իմ զատածը թող նպաստ լինի այդ համբերատար աշխատողին:

Նկատենք նաև, որ Գործք Առաքելոցի մէջ (Թ. 25) կարգում ենք. «և տուել զնա (այսինքն Պօզոսին) աշակերտացն ի գլխերի՝ ընդ պարիսպն կախեալ իջուցին վանդակաւ»: Վերջին բառը զրուած է յուն. ուռջուց բառի գէմ, որ նշանակում է կլոր հիւսած սակառ կամ կողով, յատկապես հացի և ձկան համար: Միենոյն «վանդակ» բառը կիրարկուած է և կորնթ. Բ. թղթի մէջ (ԺԱ. 33). այս անգամ Պօզոսն ինքն է խօսում իր փախուստի մասին: «և ընդ պատուհանն վանդակաւ կախեցայ ընդ պարիսպն, և փախուայ ի ձեռաց նորա»: Այս տեղ «վանդակ» բառը զրուած է յուն.

սաջառն բառի գէմ, որ նշանակում է ուռիւնու հիւսած թարմուտ, ուստի նաև կողով: Պարզ է կարծում եմ, որ Գործքի թարգմանիչը Աւետարանի թարգմանիչը տարբեր անձեր են, այլապէս միենոյն յունարէն բառի գէմ մի տեղ չէր գնի «զամբիդ» մի ուրիշ տեղ — «վանդակ»: Նոյնը չենք կարող տակ կորնթ. Բ. թղթի թարգմանիչը մասին: կարող է պատահել, որ հայերէն բառերը բաւական չեն եղած սակառների բարզմազանութիւնը արտայայտելու համար, ուստի միենոյն հայերէն բառը դըռւած է երկու տարրեր յունարէն բառերի գէմ, որ սակայն մօտաւորապէս նոյն բառն ւեն նշանակել:

Աղեքանուրիքա

Ն. Ա. ՊԱՌԱՒԵԱՆ

ԿԱՐԵՒՈՐ ՀԱՐՑ ԱԸ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՑԻՒՄ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Դրաց ԲՐՈՒ. ԳԵՐՈՎ Ա. ՍԱՐՍՁԵԱՆ

ԼԱ ՎԵՐՆ ԳՈՒՅ

Ամերիկայի Միացեալ Նահանգները առաջնանական զարգացումով հզօր Հանրապետութիւն մը եղան, ո՛չ միայն եղեմական, զինուորական, երկրաշինական մարզերու մէջ, այլ նաև մօտաւորական ու մշակոյթային ոլորտներու մէջ: Այս յարանուն թափով զարգացող Հանրապետութիւնը իւր նախնական քայլերուն մէջ հետեւցաւ մայրերկրին - Անգլիայ - ինչպէս նաև եւրոպայի շարժումներուն. սակայն, վերջին երկու տասնեակ տարիներէ ի վեր թօթափելով հետեւողի զանդաշուն քայլերը, ըսկըսած է կորել յառաջդիմութեան նոր ճամրաց մը, յաճախ մազլցելով անկոխ ուղիւներէ:

Այս եղած է Միացեալ Նահանգներու զարգացման ընթացքը հանրային գաստիարակութեան մարզին մէջ ալ: Անգլիոյ օրինակին համեմով իր պատմութեան առաջին շրջանին հիմած է Լիքին Կրկելը Ալու (Latin Grammar School), որ արգի բարձրագոյն վարժարաններու գերը կը կատարէր: Լատիներէնը ու գաստ-

կան լեզուները ուսմանց ծրագրին զվահաւոր սիները կը կազմէին։ Այս ուսումնարանին միակ նոպատակն էր, իւր ընթացաւարտները պատրաստել Հարվբրու և եէլ Գոլէճներու դասընթացքին, և դաները բաց չէին ամէն ուսումնողներու առջև։ Արդէն Հարվբրու և եէլ Գոլէճներն ալ ձուլուած էին Օքսֆրբու ու Քէյմպրի Գոլէճներու կազազարին վրայ, որոնք սկիզբները Առառածարանական ճեմարաններ էին։ Առակայն, կամաց կամաց մայր հայրենիքի ազգացութիւնը նուռազեցաւ, ու եւրոպական այլ երկիրներու ազգացութիւններն ալ լսովրան տիրապետել։ Այսպէս՝ Փէսթլուցցիի ազդէցութեան շնորհիւ վարժապետանոցներ հիմնուեցան, Ֆրօնքլի ներչնումով մանկապարտէզներ հաստատուեցան, և մանկազարժական ու հոգեբանական նոր գիւտերու թելազրութեամբ, գոլէճներու ծրագիրները ճոխացան, ճիւղաւորեցան ու արդիսական հանգամանք ստացան։

Բայց կըթական հաստատութիւն մը երեան եկաւ, որ խոկապէս Ամերիկեան է։ Ոչ մէկ երկիր ունեէր այդգորինակ հաստատութիւն մը։ Ամերիկայի տեղական պէտքերու մասնաւորապէս սամկապարական ըմբռնումները ծուռնդ առնին այդ կըթական յարկին։ Ամերիկեան Հայ Միուլն, (High School) Բարձրագոյն Վարժարանն է այն։ Կըթական այս հաստատութիւնը նոյնպէս Լիքին Կրիմբր Միուլ ի նման իր ընթացաւարտները կը պատրաստէ Ամերիկեան Գոլէճներու դասընթացքին համար։ Առկայն, այս չէ այլամերժութէն իր նոպատակը։ Ամերիկեան Հայ Միուլը կոյր զկուրայն Գոլէճներու ցուցմունքներուն չի հետեւիր։ Իր ուսմանց ծրագիրը բացաբակապէս ազատառուած է Գոլէճներու կաչկանզող պահանջումներէն։ Տեղական մասնայտուկ պէտքերը, տուն կուտան ուսմանց ծրագրի (curriculum) կազմութեան։ Մէծքաղաքներու Հայ Միուլներուն մէջ մեծ դարձ կը տրուի տուերական, արհեստագիտական, և այլ գործնական ճիւերու ուսուցումնն։ Գիւղերու և երկրագործական կեղրուններու մէջ զիսաւոր շեշտը կը զրուի հոգածակութեան և ուսումներու։ Վէկրջապէս Ամերիկեան Հայ Միուլը ամէն տեղ ու ամէն պարագայի տակ ընդ առաջ կ'երթայ ժողովրդային պէտքերու։ Բաղմաթիւ Հայ

Միուլներ պատեհութիւն կուտան ուսմանողներու ընտրել մասնաճիւզ մը, և մասնագիտական հնարաւոր պատրաստութեամբ նետուիլ կեանքի պայքարին մէջ, որ յոյժ սուր հանգամանք մը ունի լուսաւորեալ ու յասաջագէմ երկրի մը մէջ՝ որպիսին է Ամերիկա։

Ամէրիկայի Հայ Միուլը ուրիշ յատկանից մըն ալ ունի, որ զինք կը զանազանէ ուրիշ երկիրներու նմանորինակ կըթական հաստատութիւններէն։ Գերազանցապէս սամկավարական է այն։ Ոչ մէկ խորութիւն զասակարգի, ընկերական զիրքի, հարստութեան ու աղքատութեան միջն։ Հոն կ'արմղցին հալուսաներու զոռող զաւակները աղքատներու խոնարհ տղեկներուն հետ, Ամերիկայի ընկի տեղացիներուն պատիկները գետ երէկ Ամերիկա ոտք կոխաղ օտարական այլալեզու զագթականի մը փոքրիկներուն հետ։ Եւ զպրոցի վարչութիւնը ունէ նշանակելի խորի չի գներ իւր ուսմանողներուն միջն։ Այս է պատճառը, որ զաղթականներու զաւակները յաճախ բարձրագոյն մրցանակները կը շահին և հիացումով կ'զմացին սամկավարական այն լայնմտութեան համար, զոր իրենց շուրջը կը զիտեն ամէն օր։ Զարմանալի՛ է ուրեմն, որ քիչ տաենէն զաղթականներու զաւակները աւելի թունդ Ամերիկացիները կը զառնան քան ընկի տեղացիները։ Այսպէս՝ Ամէրիկայի նախակրթարանն ու Բարձրագոյն վարժարանը ազգերու ձուլարան մէն է։

Ամերիկայի ժողովուրդին սամկավարական ըմբռնումները պատճառ եղած են որ զիտութեան լոյսը տարածուի ժողովուրդի բոլոր խաւերուն մէջ։ Ասիկա օրնութիւն մըն է ազգի մը համար։ Բայց այս խոկապատճառաւ Ամերիկայի զաստիարակութեան համար կարգ մը կարենը հարցեր երեան եկած են, լուծման կարօտ։ Բայց որում Ամերիկայի հանրային զպրոցները իրենց գաները լայն բացած են ժողովուրդի բոլոր խաւերուն զաւակներուն առջն, և սոխովզական ու ձրի զաստիարակութեամբ մը ջանացած են կըթել երկրին բոլոր մանուկները, կարգ մը անպատճառութիւններ ծագում առած են ասկէ։ Նախ՝ միթէ ամէն մանուկ կարող է, կամ ընդունակ է ըմբռներ այն ուսումները, որոնք հանրային վար-

ժարաններու ուսմանց ծրագրին կողմէ կը լին միմիայն այն պատեհութիւնները ու-
ղահանջուին։ — Անտարտիկոյ ոչ :

Հանրային գպրոցներ յաճախող մանուկ-
ներու մէկ մասը թթամիտներէ և ապուշ-
ներէ կը բազկանայ։ Փոքը ցոյց տուած է
որ այս գասակարգի պատկանող մանուկ-
ները դաստիարակել նոյն միջոցներով ու
մեթուններով բացարձակապէս անհնարին-
է։ Ուստի ստիպուած են զատել ապուշնե-
րը ու չիմներէն, ու բոլորովին նոր ու տար-
բեր ուսմանց ծրագրի մը պատրաստել ա-
նոնց համար։ Տեղարամիտներու կ'ուսուցա-
նեն զիսաւորապէս ձեռքի ճարպիկութիւն
պահանջող մեքենական զրագում մը, ուր
միտքը նուազագոյն աստիճանի դեր մը կը
խաղայ։ Ամերիկա լուծած է տկարամիտ-
ներու հարցը, հաստատելով մասնաւոր
գլոբարաններ։

Սակայն, հանրային գլոբարաններու
սովորական մեթունները և ուսմանց առար-
կանները չափուած ու ձեռուած են մոտային
միջակ կարողութեան տէր ուսանողներու
ընդունակութեան չափանիշին համաձայն։
Եթէ հանրային գլոբարան յաճախող ու-
սանողները, բոլորն ալ, միջակ կարողու-
թեամբ օժտուած լինէին, այս դրույթիւնը
արդիւնաւոր պիտի ըլլար։ Բայց բարե-
րախտարար ուսանողներուն մէկ փոքրա-
թիւ մասը միջակէն բարձր կարողու-
թեամբ օժտուած են։ ոմանք մտային բա-
ցառիկ կարողութիւնները ունին։ ոմանք
մինչև իսկ-յոյժ սակաւաթիւ են անչուշա-
հանճարներ են։ Արգա՞բ է այս վերին աս-
տիճանի տաղանդաշատ գասակարգը ստի-
պէլ, որ միջակարոյց կարողութեանց տէր
ուսանողներու հետ նոյն ուսմունքը ստա-
նան, նոյն մեթուններով դաստիարակուին։
Վերջապէս նոյն կազապարով ձուրւին։
Եթէ իրերու գրութիւնը այսպէս չարունա-
կուի, փանակ չկա՞յ, որ այս տաղանդա-
շատ ուսանողներէն ոմանք խամրին, ա-
նոնց արտասովոր կարողութիւնը փանայ, և
բնկերութիւնը զրկուի անոնց ապագայ
հաւանական ծառայութիւններէն։ Գերա-
գանցապէս սամկավարական երկիր մը մէջ,
ուր ամէն անհատի կ'ընծայուի հաւասար
պատեհութիւն՝ իւր ինքնայառուի կարողու-
թիւնները երեան բերելու, միթէ անար-
դարութեանց անարդարութիւնը չէ թոյլ
տալ որ տաղանդաշատ մանուկները գայե-

լին միմիայն այն պատեհութիւնները ու-
րոնք միջակ կարողութեան տէր մանուկնե-
րու պէտքերուն գոհացում կրնան տալ լոկ։

Ահա այս նկատումներով վերջին տարի-
ներս բուռն շարժում մը սկսած է տաղան-
դաշատ մանուկներու մասնաւոր գասակա-
րակութիւն տալու համար։ Տեղ տեղ հան-
րային գլոբարաններու մէջ սկսած են նո-
րանոր կերպեր հնարել, զոր օրինակ զա-
սարանի մը աշակերտները երեք աստիճանի
բաժնած են։ առաջին աստիճանին վրայ
կը կանգնին տաղանդաշատ մանուկները,
որոնց կը տրուի լայն պատեհութիւն՝ ուս-
մանց նոյն նիւթը աւելի խորապէս ուսում-
նամիրելու։ երկրորդ աստիճանին մէջ կից-
նան միջակ կարողութեանց տէր մանուկ-
ները, որոնք կը սորվին նոյն նիւթերը շա-
փաւոր սահմանի մէջ։ խել երրորդ աստի-
ճանի վրայ կը գտնուին նուազագոյն կա-
րողութեանց տէր մանուկները, որոնք կ'ու-
սանին նոյն նիւթը նուազագոյն չափով ու
քանակով։ Ուրիշ զգորցներու մէջ ուրիշ
կերպերու կը հետեւին։ Զոր օրինակ, նոյն
զասարանի աշակերտները, նախակրթա-
րաններու մէջ ուր զասարանական զրու-
թիւնը կը տիրէ, յանձնուած են երկու դա-
սատուններուն որպէս մին զաս կ'աւանդէ
ամրազ գասարանին, առանց խորութեան,
խել միւր՝ մասնաւոր կարողութեանց տէր
ուսանողներուն հոգ կը տանի անհատապէս։
Ասով առիթ կուտան որ բացառիկ կարո-
ղութեանց տէր ուսանողներ մշակեն իրենց
մասնայատուկ կարողութիւնը։

Բայց արդի հոգերանութիւնը ցոյց կու-
տայ թէ անհատները իրաբմէ կը առըբերին
իրենց մատուրական կարողութեանց մէջ,
թէ՛ քանակով և թէ՛ սրակով։ Կա՛ն մանուկ-
ներ, որ ուրիշ մանուկներէ տասնապատիկ
արագութեամբ կը սորվին կարգալ ու զրել-
տախիս քանակական տարրերութեան ար-
դիւնք է։ Մակայն, կա՛ն մանուկներ ալ,
որ ոչ միայն աւելի արագ կը սորվին, ա՛յլ
բոլորովին տարրեր եղանակով կը սորվին։
Այսպիսի բացառիկ կարողութեանց տէր
մանուկ մը յաճախ բառի մը ոչ միայն
սովորական նշանակութիւնը թութակութէն
կը սորվի, այլ աւելի խորը կը թափանցէ
ինքնարբարար։ այդ բառին ստուգարա-
նութիւնը կ'որանէ, և զայն մտքին մէջ
զիշեր ցերեկ կը տարրալուծէ, կրնանք

ըսել, որ կը սիրահարի այդ բառին: Ահա՝ այս մանուկը ապագայ լեզուաբանն ու բանասէրն է, մինչդեռ ուրիշ մանուկներ կարդալ ու զրել կը սորմին միայն իրենց անմիջական պէտքին ի գոհացում: Այս ալ որակական տարբերութիւնն է:

Ըստ որում այս տարբերութիւնը իրողութիւն մըն է, ուրեմն անհրաժեշտ է այն նկատի առնել՝ ուսանողները դասարաններու բաժնելու ատեն: Մաքի բացառիկ կարողութեանց աէր օւսանողները պէտք է զատիկ միւսներէն և առանձին հոգածութեամբ պէտք է ջանալ որ անոնք իրենց ճաշակին, փափաքին ու կարողութեանց տեսակին համաձայն հետեւին այն ուսմանց որոնց սիրահարած են, և յափշտակուին ու զրառուին ատանցմէ: Անո ա'յս է պատգամը արդի մանկավարժութեան սոյն հարցին շուրջ: Արդէն այս ուզզութեամբ նորանոր գասարաններ կը կազմուին Ամերիկայի այլազան կեզրոններուն մէջ: Մասնաւոր գասարաններու զատուած տաղանդաշատ ուսանողներ զրեթէ անհատական գաստիարակութիւն կ'ստանան՝ տաղանդաշատ զատատուի մը վերին առաջնորդութեան նէրքն: Դիտուած է որ նոյն իսկ նախակըթարանի ուսանողներ, ոչ միայն ուսմանց տարբական առարկաներուն տիրացած են, այլև սկսած են միանուիլ ուսմանց խորին նրբութիւններուն մէջ: սմանք ինքնարերար թուարանական խրթին հարցեր լուծել կը ջանան, ուրիշներ՝ տար լեզուներու զաղտնիքը թափանցել կը ձեզնին, այլք երաժշտական զործիքներու և նօթերու զժուարին արուեստին հետամուտ կը լինին, իսկ քիչեր ալ կը բանաստեղծեն ու կը վիպազգին: Հանճարներու աշխատանոց մըն է պարզապէս մասնաւոր կերպով կազմուած այս գասարանները: Ամերիկա բացառիկ ճիգ կը թափէ իր հանճարեղ զաւակներուն հանճարը յիրեան բերելու: Վասնզի տաղանդասուր մանուկները սակաւաթիւ են, և զանոնք զուրգութալիք հոգածութեամբ ինամել թանկապին ծառայութիւն մըն է հայրենիքին ու մարդկութեան: Թանզի վաղուան հնարիչները, մեծ բանաստեղծները, հանճարեղ իմաստատէրները, վերջապէս մարդկութեան սրատես առաջնորդները կոչուած են զալ այս գասարաններէն գուրս:

տրուած գասարակութիւնը մինի առողջ, լուսամիտ, և հոգերանական սկզբունքներու վրայ հիմնուած:

Մինք ալ, իրեւ ազգ, թէե փոքր, միթէ չունի՞նք կարեսը թիւով տաղանդաշատ մանուկներ: Ե՞նչ բացառիկ պատեհութիւններ կ'ընծայենք անոնց ուզիդ գասարակութեան համար:

Ս Ի Ռ Ա Ն Ի Ա Ր Յ Ա Գ Ա Ն Գ Բ

Սիմօնի նատարակութեան լուր խանդավառ բնուածութիւն մը զայ ամեն կողմէ: Հանոյին կ'արձանագրանութեան առաջանակ արտապահ առաջին համաձայն պատասխան գալուած մերուածուած:

Ա Սիմօնի վերերեւումը անհրաժեշտ պէտք մըն էք. հին և նոր նիւթերու ամոգաք է երուսաղէմ իր Սատանագարանու եւ Ա. Պատրիարքի մոքի նոխ և բազմակողմանի պաշտօն:

Հալէպ ԱԱՀԱԿ Բ. ԿԻՒԿԻՈՑ

Ա Քառն հինգ սարի առաջ այդ վանքէն գուրգուտութիւն ուզի վանական մը, կը խնդրէր որ իմ ԲԱԶՄԱՎՀԵՂՊ մէջ հրաւէք կարդայի որ Երուսաղէմի Միաբանները զարձեալ վերսկսէին հրատարակէլ Սիմօնը: Ես կարգացի այդ հրաւէքք: որուն ձայնը գուրք կը լսէք, և արդ կը ձեռնարկէք վրատահ յուներով: Կը հրաւէքք զիս աշխատակցելու: — սիրով եւ յօժարութեամբ:

Ագոր

Հ. Ս. ԵՐԱՄԵԱՆ

Ա Հայաստանի աղէտէն ցնցուած սրբիս համար սփոխանք մեղաւ լսէլս թէ որոշած էք յարութիւն տալ Սիմօնին: Դուրեւան-կիւէքէրեւան-նըշշանեան երրորդութիւնը պիտի կարենայ առաջնակարգ դիրք մարդանուիլ այդ դրական փիւնիկին, և պիտի չանամ աշխատակցիլ, երբ առողջական վիճակն ներէ: Հիւանդանոցի տագնապներու շատ տկարացուցին զիս:

ԱԱՀ Ֆիւլիէն

ՄԽԱԱ ԶԵՐԱԱ

Ա Ենորհակալութիւն Սիմօնին աշխատակցելու շեր հրաւէքն համար: կը հաւատամ թէ այլապէս եւ էազէ «Հոգեշշունչ» պիտի ըլլայ իր բովանդակութիւնը արդէն, և պատահարար անոր բերելիք իմ աշակցութիւնը ոչինչ պիտի աւելցնէ իր արժէքին վրայ, զար թուրեան Սըրբազան, զուք եւ ուրիշ հոգեւոր հայրեր պիտի առք ա'յնքան ձեռնհասորէն:

Գամիրէ

ՎԱՀԱԱ ԹԵՇԵԱՆ

Ա Նատ ուրախ եմ որ Երուսաղէմի պատրիարքութիւնը վերջապէս իր անուան եւ համբաւին հայագիտական հանգէս մը, որ ընականարար քիչ մը աւելի կը օնաշուառնչ պիտի ըլլայ, հրատարակելու ձեռնարկած է: Ուրախ եմ մանաւանդ որ այս հանդէսը դուրեան Սըրբազանի